

ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆՔ

հեղուկները աղէկ հաղորդիչներ են, զատոնք աւելի կ'ընտրէ քան թէ ծառ մը :

243 Ինչո՞ւ համար վտանգաւոր է կայծակի ատեն վազուկ ջուրի մը քով կենալը : — Արովհետեւ ջուրը ելեքտրականութեան աղէկ հաղորդիչ է :

244 Ինչո՞ւ համար ջուրին հաղորդական գորութիւնը՝ վտանգաւոր կ'ընէ զետոյ մը մօտութիւնը : — Արովհետեւ մարդս իր անձամբը կը նուազցընէ ամպերուն և երկրիս մէջի գտուած միջոցը . ուստի ելեքտրական հեղուկը իբրև կարճ ճամբէ կ'անցնի մարդուն մարմնովն, ջուրին մէջ երթալու համար :

245 Աղէկ է գեղերու մէջ եղած սովորութիւնը՝ զանգակ զարնել երբ մրրիկը սկսի ամպը քշելու կամ ցրուելու համար : — Այ՛, վասն զի յայտնի է որ կայծակը կ'ինկնի զանգակատանց վրայ եթէ զանգակները զարնուին և եթէ ոչ . արդ զարնուելու ատեն վտանգ կայ զարնողին, վասն զի կայծակը իրեն կը հաղորդի անոր քաշած ջուանին միջոցով :

246 Եկեղեցիները կրնան ապահով ապաստանարան ըլլալ մրրիկի ատեն : — Այ՛, վասն զի զանգակատունները որք անոնցմէ բարձր կ'ըլլան՝ կայծակը քաշելէն ետև՝ եթէ զայն ուղղակի գետին շանցընեն՝ կ'ուղղեն եկեղեցւոյն վրայ որ սովորաբար անոնց կից կամ շատ մօտ կ'ըլլայ : Ասկէց զատ եկեղեցւոյն մէջ եղող բազմութիւնն ալ մեծ հաղորդիչ մը կ'ըլլան՝ որոնց վրայ կայծակը աւելի գիրութեամբ կը զարնուի քան մօտի առարկաներու վրայ :

Եանթարգելք շատ լաւ պահպանիչ են և ազատ կը պահեն այն շէնքերը որոնց վրայ որ զետեղուած են . երբ եկեղեցեաց վրայ ալ չըլլան շանթարգելք՝ վտանգաւոր է անոնց մէջ ժողովիլը մթնոլորտին ելեքտրականութեամբ լցուած ատեն :

247 Աղէկ է կայծակի ատեն պատի կրթութիւնը : — Այ՛, վասն զի պատէն անցնելու ատեն կրնայ թողուլ զայն և մարդուս անցնիլ :

կը շարունակուի :

Չուն և անոյ ծիծառներու Միջերկրական ծովն : — Գիտենք որ ծիծառնուկները չուելու ժամանակին միատեղ կը ժողվին խորհուրդ ընելու, և ոչ թեթեւամտութեամբ կը մտածեն իրենց ընելու մեծ ճամբորդութեանը վրայ : Խորհուրդին երկայն կը աւել. և երբ որոշումն ըլլայ՝ բոլոր թաղին թըռչունները կ'երթան միատեղ, այնպիսի արագութեամբ՝ որ մէկ ժամուան մէջ 70 հազարամեղր կամ աւելի կ'ընեն :

Ամբողջ երամբ դարձեալ կը ժողովի Միջերկրական ծովուն եզերքները ծովուն վրայէն անցնելու համար, սպասելով յաջող հովու մը : Այն ատեն որտորդները առանց գթութեան կը դարձանին Ալպեանց-ծովեզերեաց կիրճերուն մէջ և կ'որսան ասոնցմէ վարմով անթիւ բազմութեամբ : Այս որտը կ'աղեն թեթև աղաջրով մը, և Բիէմնիզի հովիտներուն մէջ ձմեռ ատեն աղէկ պաշար կ'ըլլայ :

Ծիծառնուկներու չուոյ գլխաւոր պատճառն է կերակուրի նուազութիւնը ցրտոյ պատճառաւ . տաք ատեն օդին մէջ միջատներ և մեծդիներ պակաս չեն, ընդհակառակն ցրտէն շարգուելով կ'անհետանան . և բնականապէս թռչունները կը թողուն այն դաւանները՝ ուր բաւական կերակուր չեն գտներ :

Ծիծառնուկները սպաւինելու համար կ'երթան Արշակեղապոսի կղզիները, յԵգիպտոս, յԵթովպիա և մինչև Սենեկալ : Ծովէ անցնելու ատենին թէպէտև իրարու մօտ տեղեր, ստէպ ստէպ կը հանդիսն, ինչպէս ՚ի Գորսիկա, Սարտենիս, Սիկիլիա և Պալէարեան կղզիները . երբեմն ալ նաւերու կայմերու վրայ :

Երկրիս ամեն կողմն ալ ծիծառնուկներ կը գտնուին, և գրեթէ ամենքն ալ քիչ շատ երկայն ժամանակ կը պանդխտին . և զարմանալու բան է որ այսպէս երկայն միջոցներով ճանապարհորդելէն վերջը՝ նորէն կը դառնան այն տեղերը ուր նախընթաց տարին բնակած կամ բոյն դրած էին : — Այս բանս Բարիզու Տնկաբանութեան պարտեզին բնապատումներէն մէկը փորձել, երեք կամ չորս տարի ուղելով անոնց նոյնութիւնը ճանչնալ մետաքսէ թել մը կապեց թաթերուն՝ երթանէն առաջ, ու ՚ի դարձին միատեղ բերին թեւը :

Միացեալ-Մահանգաց կամերը : — Միջիկանի նահանգին մէջ մեծ ամիսահանքեր կան, 1867ին, ասոնցմէ մէկը 9000 տակառաջափ տուաւ 31,000 տողար արժէքով : Նոյն տարին բոլոր բովահանքը միատեղ տուին 25,000 տակառաջափ, 97,000 տողար արժէքով :

Ի Գալիֆոունիա ընկերութիւն մը հաստատուեցաւ ծծմբի հանք մը բանելու, որ եթէ երկրաբաններուն հաշիւները ճիշդ են՝ այս նիւթէս 20,000 տակառ պիտի տայ . օրը 6 կամ 10 տակառ կը հանեն . արգէն նոյն նահանգին մէջ տարին գրեթէ 12,000 ծծումբ կը գործածուի . 500ը քիմիական գործարանաց մէջ, 600ը վառօդի գործարանաց . մնացածն ալ այլևայլ արուեստից գործատանց մէջ :

Դէննէսի նահանգին արեւմտեան կողմն ալ գտնուեցան պղնձի առատ հանքեր: Դէննէսի, Քէորգիայի, Հիւսիսային Գարոլինա և հարաւային Գարոլինայի լեռնային սահմանաց մէջ է որ ըստ համաւաւոր երկրագրանից պիտի գտնուին շատ մետաղներ, 1867ին այս հանքերէն մէկէն հանած են 500,000 հազարակրամէն աւելի գտեալ պղինձ:

Ի Մոզէ-Գրիկ Դէննէսիի մէջ, Նոր-Յօրթի ընկերութիւն մը զինկի ձուլարան մը հաստատեց քսան ու չորս հնոցով: Նոյն տեղերէն հանուած հանքերը անմիջապէս զինկի դբսիա կամ փոշի կը վերածուին և կը գործածուի զինկի սպիտակուց շինելու համար:

Չեաֆրի Տէր Կաթիլէնէրը շաքարէլը-Իերա: — Նոր կամ առաջուց գրած նամակի մը պատճէնները շտոյններու համար. Պ. Պ. Նիէքս տը Սէն-Վիկտոր և Լավազըր այս կերպս գտան. Թեթե կերպով սպունգով Թրլէ մետաքսի կտոր մը՝ ինչպէս որ սովորաբար կ'ընեն նամակի պատճէն մը հանելու համար: Բայց եթէ շատ օրինակներ հանել ուղուի, պէտք է որ պատճէնը մամուլին տակէն անցնելէն վերջը՝ հեղուկ ամոնիաքի շոգիին բռնուի. ասիկա մէկէն գրուածքը կը ցուցնէ, բայց շատ հեղ հազիւ կ'որոշուի, և երբեմն բոլորովին աւրուած կ'ըլլայ: Պատճէնները շտոյններու և դիրաւ հանելու համար՝ պէտք է ծրագրելու Թուղթը (papier à décalquer) Թրլէ շաքարի կամ խժային հեղուկի մը մէջ, ինչպէս խաղողի շաքարին (glucose), կաթնաշաքարին, մեղրին և ուրիշ կաշուն, զանգեալ կամ խժային հեղուկներու մէջ: Այսպէս շաքարոտած ծրագրելու Թուղթն նոյն եղանակաւ կրնայ ընդունիլ նորէն հասարակ Թանաքի տպաւորութիւնը:

Լեպրայի Ինդանաքանախան պարգեւին մէջ քիմի Տէր Զնաչիւ: — 1868ին յունիսի Գին, Լոնտրայի կենդանաբանական պարտեզին մատակ փոկերէն մէկը հորթուկ մը ծնաւ, որ ծածկուած էր մետաքսանման ազուամազով: Քեանին վրայ շարժելու ատեն մագերը կը տարածուէին իր չորս կողմը, Թաւածակոյթ կամ կապերտ մը կը ձևացնէին որուն վրայ կը պառկէր: Երեք ժամէն ջուրը մտաւ և սկսաւ արագութեամբ լողալ, միանգամայն ջանալով գիւղերէր մայրը քովընտի կը գառնար: Իրժբազդաբար մայրը կաթ չունէր և մեռաւ սաստիկ ջղաձգութեամբ: Անկէ ետև Պ. Պարզըզ անոյց զձագը կաթով և քիչ մ'ալ ձկան լեարդի եղով: Այս ծովային հորթուկը ծնած ատեն 32 մատնաչափ երկայնութիւն ունէր և 10 լիտր կը կշէր:

Մանիայի (Ման) Դէննէսի Կաթնու-Թիւն: — Մինչդեռ կը մտածուի կամ ստորջրեայ ճամբով մը կամ կամրջով մը միացնել զԱնգղիա Քաղղիոյ հետ, կ'արժէ գիտնալ թէ որչափ վտանգաւոր կըրնայ ըլլալ հիմայ՝ սաստիկ ձմեռուան ատեն այս անցքը: Անցեալ Նոյեմբեր ամսոյն մէջ այս ծո-

վանցիս միջոց եկող գացող շոգենաւք ահաւոր մրրկի մը պատճառաւ չկրցան ճամբայ ընել: Prince Ernest շոգենաւք կէսօրը 108 ճանապարհ հորդով Ֆոլքսդընէն ճամբայ ելաւ և շատ դժուարութեամբ Պուլոններ հասաւ. և երբ Թուլքերուն մէջ մանալու վրայ էր՝ նաւահանգստին վերակէցուք հրաման չտուին մօտենալու, անշուշտ վախնալով որ չգարնուի: Նաւապետն ուղեց Գալէ երթալ և հոն ցամաք ելել, բայց հոն ալ մանալու արգելք կար, վերջապէս նաւապետը ստիպուեցաւ իր նաւը նորէն Ֆոլքսդըն գարձընել, և 12 ժամ սաստիկ աշխատելէն վերջը հազիւ կրցաւ հասնիլ հոն: Արնայ գուշակուել թէ ինչ նեղութիւն կրեցին ճամբորդք ամբողջ օր մը ծովուն վերայ կոծուելով:

Մագիլապ Կաթ: — Պ. Միտ հասարակ ճամբու վրայ երթալու շոգեկար կառք մը հնարած է ՚ի Քաղղիա որուն փորձ մ'ըրաւ ճամբայ ելլալով Հաւրէն առաւօտեան ժամը տասնին, հետևանելով 900 հազար կրամ ածուխ երկաթուղոյ՝ սայլակով մը, և հասաւ ՚ի Սէն-Վալէրի երեկոյեան ժամը հինգին: Այս 96 հազարամեգր անցքը ընելու համար, մեքենայն հինգ ժամի չափ բանեցաւ, մէկտեղ հաշուելով նաև գլխաւոր տեղերուն վրայ կեցած ժամանակն ալ: Միջին արագութիւնն էր 20 հազարամեգր մէկ ժամուան մէջ: Այս երապութիւնս ճամբուն դժուարութեանցը նայելով մեծ յաջողութիւն կը սեպուի Պ. Միտին:

Նորաւոր:

— Տանիմարայի մէջ անուանի քարաժայռ մը «Քաս գշնոյի» անուամբ կործանեցաւ Պալթիկ ծովուն մէջ գետնաշարժի ցնցմամբ մը: Այս քարաժայռս 120 մեգր երկայնութիւն ունէր. մի միայն ճանապարհորդաց զբօսանացը տեղն էր, որուն գագաթին վրայ ելլալով կը վայելէին հիանալի տեսարան մը. պայծառ ժամանակ կրնար որոշուիլ Ռուսէնը և Բոմբերիանիայի կողմը: Այժմ կոյտ մը փլատակներէն զատ ուրիշ բան չմնաց որ գետեզերքին մօտ կղզեակ մը ձևացուց:

— Իիւլլըրի պալատին մէջ կայսեր և կայսրուհւոյն ներկայութեամբ ելեքտրական լուսով սովորական լուսաւորութեան փորձ մը ըրին: Երկու լապտերներ որ պարտեզին դրան երկու կողմէրը գրուած էին, և կ'երթար իրենց լուսաւոր ճառագայթներուն գիծը մինչև Յալթական կամարին ուղղութեամբ, և որուն ճակատը լուսաւորեալ էր իբրև պայծառ սուրնջեան լուսով. ուրիշ լապտեր մ'ալ որ գրուած էր Իիւլլըրի փողոցին մեծ դրան դռնակներուն մէջ՝ կը լուսաւորէր բոլոր պալատին երկայնութիւնը: